

ՍԻՐՆ

ԺԶ. ՏԱՐԻ — ՆՈՐ ՇՐՋԱՆ

1942

«ԱԵՊՏԵՄԲԵՐ-ՀՈԿՑԵՄԲԵՐ»

ԹԻՒ 9-10

ԽՄԲԱԳՐԱԿԱՆ

ՊՐՈՊԱՏԻՎԵՆ

— — — — —

Մեր նախորդ Խմբագրականները զբաղեցան Հայ Ավիւռքի հոգեկան ու մտաւոր կարգ մը ախտանշումներով։ Խոս կ'ուզենք երեսել անոնց մէկ ուրիշը, աւելի ճիշդ՝ խտացումը այդ բալորին։ Ատիկա ամուլ սպասման այն տարտած վիճակն է զոր մենք կը ցուցադրենք մեծ աղէտէն ի վեր։ Սայդ է որ մեր քաղաքական, ընկերային և հոգեկան բոլոր տենչերն ու ձգտումները ձախողեցան, և այս վիճակը փոխանակ գմեզ զսպանակաւորելու, ինչ որ բնական պարտ էր ըլլալ, խոր և խուլ յուսահատութիւններու առաջնորդեց։ — Զիրար մեղադրելու, հարուածելու, և բոլոր հոգեկան և ցեղային արժէքներու նկատմամբ, որոնց չնորհիւ միայն բան մը կ'արժէ այս ժողովուրելը, անտարբեր մնալու այս վիճակը արդիւնք է այս զգացումին։ Գերութեան մեր երկար տարիներուն յաճախ փորձուեցան այդ մեծութիւնը կազմող ոյժերը ջլատել, հոգեկան այդ միութիւնը քայքայել մեր մէջ, սակայն կեանքի բնագդը շատ զօրեղ եղաւ, և անցեալի արիւնոտ փառքին հետ, ապագայի մը երաշխիքը, սև օրերու ողբին ու հեծեծանքին ընդմէջէն անմեռ յոյսը կազմեց զմեզ կանխող սերունդներուն հրեղէն սիւնը, մեզի պարտադրուած անապատներու ընդմէջէն։ Մեզ կանխող սերունդները կընային գեռ հաւատալ թէ վերջապէս արդարութեան գուռները պիտի բացուին մեզի համար ևս, թէ մօտ է աւետեաց երկիքը, զոր ամէն սերունդ կը շինէ իր ճամբուն, ինչ փոյթ թէ անոր սեմին հազիւ հասած յաճախ փակէ իր նայուածքը այդ հեռապատկերին վրայ։

Այդ հաւատքը երկնային ոյժ է եղած մեզի համար, հսկայական կանթեղը զոր միշտ տեսեր են մեր երազուն հայրերը երկինքէն կախ հայրենի բարձունքներուն վրայ։ Ահաւոր հարուածները որոնց ենթակայ եղած ենք միշտ, փոխանակ տկարացնելու այդ բնագդը, պայծառ զիտակցութեան վերածեր են զայն։ Անոնք որ հեռացած են հայրենիքէն, շատ անդամներ հաց, յոյս եւ լոյս զսնելու համար, իրենց հետ տարած են այդ ողին, անորակելի և անանուն, որ թերես սէրն էր իր այլուող տան, կործանած տաճարին, հայրենի լեռներուն և դաշտերուն, թաղուած մազաղաթներուն, վեր-

ջաղէս այն կարօտագին կանչին, զոր հայրենի սէր, հողին ձայն կ'անուանենք : Ասոնք կենդանութեան սերմեր էին տարագիր այդ հայորդիներուն : Այսպէս էին մեր հայրերը դեռ երէկ, իրենց հայրենիքն դուրս, օտարութեան ջուրերուն մօտ : Իսկ անոնք որ իբրև պահապան կը մնային հայրենի աւերներուն, ամէն առաւօտ լուսաբացին ճեղ մը փայտ կը դնէին օճախին մէջ, որ եթէ կերակուր չէր եփեր, գէթ պապենական ակութին ծուխը մշտնչենաւորելու կրօնական երշիւղածութիւնը տևէր :

Ազգերը կը մեռնին, կը խորթանան իրենց իրենց մէ, երբ կը դադրին ինքինքնուն հաւատալէ, այսինքն կը դադրին սպասարկելէ այն իտէալներուն՝ որոնք դեռ երէկ ամէն ինչ էին իրենց համար : Մեր արդար դատը որ զինն է այս ժողովուրդի յապաղած երազներուն, արդարութեան չմճարուած պարտամուրհակն է, պէտք չէ դադրինք զայն հետապնդելէ : Մեր ցեղային աւանդութիւնը իր ծերունի հայրապետներէն մին մինչի Արարատի անմատչելի կատարը բարձրանալու կը մզէ, իր տենչերուն առարկայ նոյան տապանին ի ինդիր : Հայութիւնը դեռ երէկ նման էր այս սրբազն ծերունիին իր արդար իրաւունքներու վերականգնման յոյսով, զայն ունենալու ապագայ առոյզ հաւատքով :

Այսօր մենք կը զտնուեինք նորէն, ով զիտէ քանիերորդ անգամն ըլլալով մեր պատմութեան մէջ, նիւթական և քաղաքական տխուր պատկերի մը առջի, պիտի չմտահոգութէինք այնքան, եթէ ինչպէս ըսինք յուսահատ անդամալութիւն մը չընդարմացնէր մեր հոգիները, առաջնորդելով զմեզ յուսահատութեան և անտարբերութեան Պրոպատիկէի մը եզրին :

Դեռ երէկ անձկութեամբ կը նայէինք ապագային, ոչ անոր համար միայն որպինետև ներկան չէր զոհացներ զմեզ, այլ որովհետև ծարաւն ունէինք արդարութեան և ազատութեան՝ որոնք մեզի համար առնուազն աւելի կ'արժէին այս աշխարհը լեցնող նիւթական իրողութիւններէն : Դեռ երէկ երազն ունէինք մեր կոպերուն, արցունք՝ մեր թարթիչներուն, և հայրենի կարօտ մեր հոգիներուն մէջ . և մեր սպասումը կենդանութեան գեղեցիկ հաւաստիքն էր, ապագային հսկելու արթնամտութիւնը : Այսօր ամէն ինչ մոխրածածկ ու անկերպարան, տարտամ և անիմաստ ուրախութիւններու և ապրումներու ենթակայ, որուն իրաւունքը առնուազն այլասերում կ'ենթագրէ, շեղումը մեր հայրերու աւանդութենէն :

Կը պատմեն թէ Լէնկթիմուրի սարսափիներու շրջանին, մեր պատմութեան այդ մութ օրերուն, բռնակալը լսած ըլլալով թէ «Ահ Հողեր»ու ժողովուրդը, հակառակ իր գերութեան շղթային և ընդունած վէրքերուն, դեռ կը շարունակէ մնալ անընկճելի, օրերով խոշտանգել տուաւ զանոնք առանց անսալու անոնց լաց ու կոծին և յօժարումներուն, և դադրեցնել տուաւ ծեծը այն տաեն միայն, երբ անոնք սկսան պարել : Այս վերջին երկոյթը նշան էր թէ անոնք մոռցած էին ամէն ինչ, թէ անոնց մէջ սպանուած էր կենսունակութեան ողին եւ վերածուած անդիտակից խլեակներու :

Որքան նման է այս պատկերը իտէալէ պարպուած և ոգեզուրկ մեր օրերու Սփիւրքի Հայութեան : Արդեօք կը չափազանց նք . իցիւ թէ այդպէս ըլլար : Իրողութիւն է որ մենք եզրին ենք մեր երազներու, իտէալներու և իրադումներու Պրոպատիկէին, ու կը սպասենք բանի մը որ չի զար, որ կ'ուշա-

նայ, և սակայն այդ սպասումը ինչպէս ըսինք, չէ այն դալար և առոյզ ակրն-կալութիւնը՝ արդիւնք դեռ չմեռնող կայծերու, այլ այն անդամալոյժ հոգեվիճակին, որ Պրոպատիկէով բացատրելի է միայն:

Պէտք կայ այս վիճակը ախտանշող օրինակներու, յետ-պատերազմեան Սփիւռքի մեր կեանքին մէջ, անոնք բազմաթիւ են և տիտոր, կը բաւէ դադրի պահ մը անդամալոյժ այդ հոգեվիճակին պատկանելէ, կարենալ խորզդալու զայն իր անհատական, հանրային և ազգային բոլոր երեսներուն վրայ:

Քսան տարի է որ մեր Եկեղեցին, ըլլայ Սփիւռքի մէջ, ըլլայ հայրենի հողին վրայ, քիչ առ քէն կը մեռնի, կ'անշքանայ, իր հետ մահուան տանելով իրմով պայմանաւոր հոգեկան և ազգային այն բոլոր արժէքները որոնք դեռ երէկ, եւ այսօր առաւել չափերով, մեր հոգեկան և ֆիզիք գոյութեան ազդակներն ու թարմատարները կը կազմէին: Ճիզերը որոնք փորձուեցան և դեռ կը փորձուին այդ աւերը դարմանելու, անհամեմատօրէն փոքր կ'իման: Մեր Եկեղեցին քսան տարի է որ իր Պրոպատիկէի եղբին է, սպասելով չես զիտեր ի՞նչ բանի: Մեր կուսակցական միութիւնները երէկի վառ երազներէն պատրանաթափ՝ իրենց էնէրժին սպառելու համար զիրար կը մեղադրեն ու կը հարուածեն քսան տարիէ ի վեր, ատով պայմանաւորելու համար կարծես իրենց գոյութիւնը: Հակառակ սակայն ներքին ճակատի վրայ եղած անմիտ եռանդին, անոնք ևս տակաւ յուսահատութեան թոյնը կ'ըմպեն, ու շշմած կը սպասեն բաներու՝ որոնք բնաւ պիտի չգան իրենց, եթէ իրենք չերթան անոր: Վերջապէս անձնիւր հայ անհատ ինքն իր մէջ կարովազուրէ և անդամալոյժ, առօրեայի մը միայն հետամուտ՝ տակաւ կը փոքրէ իր պարտականութիւններուն չափը՝ ազգին, Եկեղեցին, դպրոցին հանդէպ: Արդի աշխարհին ծանօթ այս հոգեվիճակները առաւելազանց չափերով կը շեշտուին մանաւանդ Հայ Սփիւռքը կազմող համայնքներուն մէջ, քաղաքական, ազգային և մշակութային Պրոպատիկէներու եղբին հանգչեցնելու՝ հոգին անդամալոյժ այս խլեակները:

Ամէն ինչ իրարմէ սպասել, չեղածին համար զիրար ամբատանել, ըլլալիքները, կարելիութեան սահմանին մէջ, յիմար ու երկրորդական պարագաներու առընչելը, քսան տարի է որ լքած է Հայ Սփիւռքը իր անկազմակերպ, տարտամ և անգոյն ճակատազրին: Եթէ չէինք կրնար քաղաքական և ազգային ինքնութիւններ ունենալ մեզի պարտադրուած օտար միջավայրերու մէջ, կրնացինք գոնէ ոգեկան ինքնուրոյնութիւն մը և զօրոյթ մը ըլլալ, մեզմէ չօտարանալու և ուրիշներուն յարգանք պարտադրելու չափ:

Ի՞նչ բանի կը սպասենք մեր Եկեղեցական նուիրապետութիւնները լեցնելու և կազմակերպելու համար, մեր կուսակցութիւններու ճիզերը միացնելու և մեր ազգային կեանքին նեցուկ ծառայեցնելու համար, առևտրական խաղերուն ենթակայ մեր դրամալուխները հայ մշակոյթին ծառայեցնելու համար:

Ո՞վ պիտի գայ ըսելու մեզի թէ մենք ազգային և կրօնական անյետաձգելի պարտականութիւններ ունինք որոնց իրազործման համար վազը թերև շատ ուշէ, և վերջապէս, ո՞վ պիտի ճերբազատէ զմեզ այն ախտաւոր անտարբերութիւններէն որ կ'ամլացնէ մեր հոգին՝ առաջնորդելով զայն զաղութանայ մեծ Պրոպատիկէի եղբին:

ԽՄԲ.